

հրատարակել ինչպէս կ'ըսուի Գերլանդյո Կայսեր, որ զեռ Անգլիա կը զսնիք ներկայութենէն ակնածելով։ Արդեւ այս ԱԵղիսմիթի անկման ննո՞ւ յարաբերութիւն ունի։ Մայր երեխն խարուած 100 ի չափ նաւերը՝ որ բանակն, ռազմամթերք, երկաթուղի, օդապարիկներ են են պատկանան։ Ծովասներով կը փոխարկեն հանելով մի ըստ միջէն հարաւայն Ափրիկէց ցամաք հանած են շատոնց իրենց պաշարներն, սակայն Անգլիա նոր զինուորագրութիւն ալ կ'ընէ եւ իր բանակը կ'ուգէ մինչեւ 80.000—90.000ի հասցնել։

**Աւստրիա-Հռոմեարիա:** Ամսոյս 22ին հասարակաց ծախուց ½% որոշող երկու Կառավարութեանց ալ պատգամաւորութիւնը կրցաւ ի վերջոյ միաբանութիւն մը յառաջ քերել, աւստրիական պատգամաւորութեան տեղի տալովը. ըստ այս 1901 Յունուարէն սկսեալ մինչեւ 1911 Յունուար երկու հարավարութիւնց հասարակաց ծախութերը պիտի կը են 65·6 և 34·4 համեմատութեամամբ։ Ստոյգ է, այսու չունազարիյ ծախըն 3%, կ'աճի, սակայն այս աճումը դեռ օրինաւոր չափէն շատ նուազ է. ինչպէս ծանօթ է Աւստրիա ի կրգանէն հնտէ կը պահանջէր 52·48 համեմատութիւն մը։ Խորհրդարանը վերջերս սկսաւ քշիկ մը շարժիլ, շնորհի չեներու տրուած լեզուաց օքներին բարձման։ Առաջին գործն եղաւ Պետուական զինաւոր իննդիրները՝ (բանակը, նաւատորմիջը, եկեմուտքը են) կարգադրող պատգամաւորութիւններն (Delegation) ընտրել. որոնք դեռ կը պարապին առջենին դրուած իննդրոց լուծման։ Այսու հանդիրք բազմակողմանի են այն ծայները որ Կոմս Նարիքի պաշտօնարանին մէջ տագնապ մը կը գուշակն. իրապէս ասոր ալ հրաժարականը մօտալուս կ'երեւայ։

**Գերմանիա:** Ամսոյս առաջին շաբթուն մէջ Անգլիոյ հնո՞ւ առանձին դաշնակցութեամբ մը՝ որոն զեռ Ամեր. Միացեալ Մանանգա համանութեան կը սպասուի, կարգադրեց Սամայի երկար ատեն ոգիները գրգոռ իննդրոց։ Այս դաշնակցութեան համեմատ՝ Անգլիա Սամայի վրայ ունեցած իրաւունքներէն ի շնորհն Գերմանիոյ կը հրաժարի ի բաց առեալ Շուտուիլա կրզին եւ շրջակայ կղզեակները, որոնք Միացեալ նահանգաց կը

արուին։ Ասոր փոխարէն Գերմանիա կը հրաժարի Տոնգա կղզեացն Սաված կղզւոյն վրայ ունեցած իրաւունքներէն, բաց ասուի կու տայ Անգլիոյ Սոլոմոննեան Ծուագէօլ եւ Խարբէլ կղզիները։ Հսու այսմ Գերմանիան մեռ կը ծգէ իրը 28.000 հէկտառ քարերեր երկիր մը։ — Նոյեմ. 21 Խորհրդարանը մերժեց ճայնից մեծ առաւելութեամբ Պատժական օրինաց առաջարկութիւնը. այս մերժումը՝ Կառավարութեան մեծ պարտութիւն մը կը նշանակէ։

Որոշիա Անգլիոյ Տրանսվալի հնտէ ունեցած շփոթութիւններէն օգուտ քաղեիք չի կրնար բնականապէս ինք զինք գրկել։ Եւ ահա մեծ գրգոռութիւն եւ մխրոյ յարուցանոր լուր մը տարածուցաւ ի Բերլին նոյեմ. 23ին՝ իրը թէ Ռուսք Աֆղանիստանի Հերաթ մայրաբաղաքը գրաւած ըլլան։ Բայց նկատելով որ այլ եսս ուրիշ լրացուցից տեղեկութիւններ չկան, եւ ուրիշ ո եւ է կողմանէ չի հաստատուած այս գրաւուն հաւանական է որ Բորսայի հաղող ըլլայ այս լուրը։

## ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

### ՈՒՍՈՒԹՆԱԿԸՆ

ՀՆԱԽՈՍԽԱՆՆ — Հեթանու Հայաստանի ութ Մեծ հանսեն՝ Ազգաթանգեղոսիք եւ Մ. Խորհնացոյց համեմատ. մնապատական ուսումնակութիւն Ա. Կարերէր. 353։

ԱՇԽԱՐԱՎՈՒԱԿԱՆ — Հայաստան, Քրդաստան եւ արեմուսն Պարսկաստան՝ բարեկաման-ապարհանական սեպագերեան հանձան. 359։

ՄԱՅՆԱԽՈՍԽԱՆ — Ժողովածոյ առաքած Վարդանա, Նիթեր պատուիթեան հայոց մէլինարանն մատնանական անապահութէնիկ Սարք 364։

ԿՈԽԱՎՐԱԿԱԿԱՆ — Թժէկ Տրթ. ՄԿրտիչ Հապաւարին (աստվածազարդ). 370։

ԳՐԱՎԱՆ — Խոկաց եւ իր իմաստութիւն. 372։ ՀԱՄԱԽՈՍԽԱՆՆ — Հայ Թժշական ձեռագործ. 377։

ՄԱՅՆԱԽՈՍԽԱՆ — Եղանական առաքած Վ., Միթքար Խանսեցի (Կերպանց 12601—1337.378).

### ԱՅԵՒԹԵԱԸ

Նոր Հրամանականութիւն. 380։

ԱԶԳԱՅԻՆ ԹՆՐՈՒԹԸ ԺԱՂՆՎՈՒԹԻՒՆ — 1. Օգուտի թիւն հայ որբիներուն։ — 2. Խոտախոյ Թագաւորին ու Թագունուն այցելութիւնն Ս. Ղազարու Վասրին։ — 3. Կուկա Հայաստանի 200 ամենակը։ — 4. Դ. Միթքն Գուլամերեանց։ — 5. Հայ արուեստագնուերի կ Պաթիս. 381։

ՔԱՂԱՔԱԿԱՆ ՑԵՍՈՒԹԻՒՆ 383։

ԿՐԱՏԱՐԱԿ ԵՐ ՊԱՍԱՄԱՆՍԱՌՈՒ ԽՄԱՏՔՐ

Հ. ԱԽՈՎԱՅԻ Գ. ԳԵՐՈՆ

ԱՐԵՆՆԵ, ՄԻՒՐԱՐԵԸՆ ԵԳԱՐԵՆ